



ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԲՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԵԱՑ

ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԲՆԱԿԱՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

ԺԳ. ՏԱՐԻ. ԹԻԻ 13.

1855

ՅՈՒԼԻՍԻ 1.

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

ԵՆՆԻՈՍ ԿՈՒՐԻՆՈՍ ՎԽԱԳՈՆԳԻ :

ԵՆՆԻՈՍ ԿՈՒՐԻՆՈՍ ՎԽԱԳՈՆԳԻ Ի տաղացի երևելի հնագէտը ծնաւ ՚ի հուլիս 1751 տարւոյն մէջ նոյեմբերի 1^{ին} : Իր կենաց առաջին քայլերէն ՚ի վեր մեծ հանձարի մը նշաններ ցուցուց. որովհետեւ հազիւ թէ 18 ամսուան էր՝ այբուբենը լաւ կը ճանչնար : Երկու տարեկան՝ Յուլիոս Կեսարէն սկսեալ ինչուան Գաղիենոս թագաւորող կայսերաց պատկերները մէկզմէկէ կ'որոշէր ու անուննին կու տար : Իրեբուկէս տաբուան որ եղաւ՝ Բստուածաշնչի պատմութեան իրեք հարիւր պատկերներուն վրայ իւրաքանչիւր դիպուածները կը

պատմէր, ու Յլէօրեայ քրիստոնէակա նին վրայէն մէկն որ հարցընելու ըլլար՝ կրնար պատասխանել. լատիներէն ու յունարէն ալ դիւրութեմ կը կարդար : Բսիկայ ոմանց անհաւատալի երևնալով՝ ՎԽԱԳՈՆԳԻ այն տղայութեանն աւտենը հասարակաց դիմաց քննութիւն մը ըրաւ, որուն ներկայ էին երևելի մարդիկներ ալ : Հիացան ամենքը իր յաջողակութեանը, թախանցողութեանը, մտաց աշխուժութեանն ու յիշողութեանը վրայ, որ այսպիսի հասակի մէջ հրաշալիք մըն էին :

Հայրը բոլոր իր վրան առած էր

Ս իսգոնդեայ դաստիարակութեան հոգը, ու շատ կը խրախուսէր զանիկայ՝ որ սիրած ուսմունքներուն ամենայն ջանքով ետէ ըլլայ . տասը տարուան եղած ատենը՝ երկրորդ անգամ քննութեան հանեց զինքը, որուն մէջ Աննիոս սրբազան ու արտաքին պատմութեան, ժամանակագրութե, աշխարհագրութեան, դրամագիտութեան ու երկրաչափութեան վրայ պատասխան տուաւ : Տասուերկու տարուան՝ ուրիշ քննութեան մը մէջ եռանկիւնաչափութեան, գրահաշուի ու տարբերական հաշուի բարձրագոյն առաջարկութիւնները լուծեց, և աղէկ ցուցուց որ ինչպէս հին լեզուները պատկուութեան հասակին կրնան յարմարիլ : Իայց այս պատիկ տրուուն կատարելութիւններուն զարգանալուն միանգամայն շատ կ'օգնէր իր հօրը բռնած պարզ ու գեղեցիկ սորվեցընելու ոճը : Ստաց այսպիսի ձիրքերուն հետ մէկտեղ՝ Ս իսգոնդեայ բնաւորութիւնը քաղցր էր, վերջի աստիճանի համեստութիւն մը կը փայլէր վրան ու ամենեւին հպարտութիւն չունէր . և իր հօրը, մօրը, բարեկամներուն ու գրքերուն հետ միայն կ'ուզէր տեսնուիլ : Տասուիրեք տարուան՝ Արիպիդեսի Ակաբէ ողբերգութեան թարգմանութիւնը տպել տուաւ, զոր յունարէն բնագրին վրայէն իտալերէն ոտանաւոր դարձուցեր էր՝ առանց ամենեւին ուրիշ թարգմանութեան կամ մեկնութեան մը վրայ նայելու : Ըսոր հետ մէկտեղ հրատարակեց Պինդարոսի քնարերգական բանաստեղծութիւններէն մէկ քանի կտորներ, այս թարգմանութիւնն ընելու համար մտածած կերպն ալ վրան աւելցընելով :

Վժուարին է բացատրելը թէ Ս իսգոնդի ինչ եռանդեամբ ու ինչ մտադրութեամբ (Յունաց արձակաբան մատենագիրներն ու բանաստեղծները կը կարդար, մանաւանդ հին մեկնիչները . իր խորին անդրադարձութեք ազուոր հմտական ծանօթութիւններ կը հանէր ամէն հին բաներու վրայ, մթին վրկայութիւններ իրարու քով բերելով ու

եղած բաներուն հետ բաղդատելով . և զարմանալին ու գեղեցիկը այս է, որ իր քննութիւններուն մէջ՝ մարդկային մտքին յառաջադիմութեան կարգը կը գտնէր արուեստի այլևայլ հրաշալիքներուն վրայ : Տասնութ տարուան Ս իսգոնդի գրատուն մըն էր յարգի հմտութիւններու . բայց դեռ որոշած չէր որ մասնաւորապէս ինչ բանի ետէ ըլլայ : Այն ատենները, 1768^ն, Ս ինքէլման երևելի գերմանացի հնագէտը, որուն հաւասարեցաւ ետքէն Ս իսգոնդի, Վերմանիայէն ընծաներով ու պատիւներով լեցուած՝ կը դառնար կ'երթար Հուլիս Վապիտոլիոնի ու Ս աստիկանի հնութեանց զուխ ըլլալու համար . բայց ճամբուն վրայ Վրիեստ որ հասաւ, հոն անօրէն մարդասպանութեամբ մը կորսնցուց կեանքը, որ բոլոր Արոպայի անմխիթար ցաւ տուաւ . արծաթասիրի մը անյագ ախորժին զոհուելով այդ հռչակաւոր հանձարը, որ հիներուն գեղարուեստից վրայ սքանչելի կերպով գրեց, ու անով բոլոր Վերմանիոյ ախորժակին վրայ մեծ ազդեցութիւն ըրաւ : Ս ինքէլմանի տեղ Ս իսգոնդեայ հայրը միայն կրնար յաջորդ մը ըլլալ . ուստի ինքը անոր տեղն անցաւ, որով իր աշկերտին ու որդւոյն դիմաց այնպիսի ասպարէզ մը բացուեցաւ, որ այն ետքի անուանի Ս իսգոնդի հնագէտը հանեց :

Վեռ շատ ատեն չէր որ հնագիտութեան սահմանը կը մեծնար . ասիկայ առաջուց տարտամ ու ձանձրացուցիչ գիտութիւն մըն էր, բայց փիլիսոփայութիւնը նոր ճամբայ բանալ սկըսեր էր, և իր պայծառ լուսովը հին ժամանակներու ու հին յիշատակարաններու խաւարը կը փարատէր : Ս ինքէլման շատ առաջ տարաւ ասիկայ, ու Ս իսգոնդի կատարելութիւն տուաւ՝ խիստ մեծ արդիւնք ցուցընելով այդ գիտութեան վրայ ընել տուած յառաջադիմութիւններուն մէջ : Այն ատենները շատ ախորժ ալ մտեր էր նախնեաց գեղարուեստներուն ու հնութեանց . հերքուլանոն ու Պոմպէյա քաղաքներ

րուն գտնուելովը՝ անգին հնու-թիւններ զուրս ելան ու ամենուն հետաքրքրու-
 թիւնը շարժեցին . Սիկիլիա ու Յու-
 նաստան , Լազիպտոս ու Լորէէք ճա-
 նապարհորդներուն ու գիտնոց ախորժե-
 լի տեղերն եղան . Հռոմ կարծես թէ
 կայսերաց ժամանակի փառաւոր մայրա-
 քաղաքը դարձեր էր . Թագաւորները
 հնոց արձաններ ժողովել կու տային ի-
 րենց պալատներուն մէջ , որոնք մէյմէկ
 մուսէոն կը դառնային : Լը այս ատենն
 էր որ Սիսգոնդի Հռոմայ մէջ այսպիսի
 ազուր անիթ մը ունեցաւ իր բուն
 հանձարին հետեւելու : Բայց իրեն մե-
 ծագոյն երջանկու-թիւնն անիկայ չեղաւ .
 այն ատեն Հռովմայ աթոռին վրայ այն-
 պիսի սրբազան քահանայապետ մը կը
 նստէր , որ իր հոգեւորական պաշտօնին
 առաքինութիւններուն հետ մէկտեղ՝
 դպրութեց ու գեղարուեստից սէրն ալ
 սքանչելի կերպով մը կը միացընէր , ու
 առատաձեռնութեամբ կը վարձատրէր
 մարդկութեան գրաւորական կերպով
 բարերարները : Սղեմէս ԺԴ պապը ոչ
 միայն հնութեանց տեսուչ զրաւ Լյն-
 նիոսի հայրը , հապա նաև մտածեց մու-
 սէոն մը շինելու . անոր համար հրամայեց
 որ իր ծախքովը որչափ որ արժանի ար-
 ձաններ գտնուի կամ չգիտցողներու քով
 կայ՝ գնեն ու ժողովեն : Բայց այս մեծ
 մտածութիւնը չիրցաւ ինքը զլուխ հա-
 նել իր կենացը մէջ , և իր քահանայա-
 պետութեան հինգերորդ տարին վախ-
 ձանեցաւ : Սիոս Զ իրեն յաջորդը՝ անոր
 պէս ախորժ ունենալով գեղարուեստից ,
 իր նախընթացին ձեռք զարկած գործը
 ամենայն եռանդեամբ առաջ տարաւ ,
 քիչ ատենուան մէջ լմրնցընել տալով
 ալ մուսէոնին շէնքը , որ Սատիկանի
 պէս փառաւոր պալատի մը կը վայելէր :
 Սէկ կողմանէ հնութիւններ կը գնէր ,
 մէկալ կողմանէ փորել տալով՝ հողուն
 տակ թաղուածներէն հանել կու տար .
 Թող անոնք որ ընծայ կը խաւրուէին ի-
 րեն , որոնց տէրերը ինքը իր առատա-
 ձեռնութեամբ լաւ ալ կը վարձատրէր :
 Լյոս երկու սրբազան քահանայապետ-
 ներուն անունէն է որ Բիոյ-Վլէմեն

դինոյ (Pio-Clementino) ըսուեցաւ այդ
 մեծ ու ամենահարուստ մուսէոնը , որ
 Սիսգոնդեայ այս անուամբ փառաւոր
 գրուածքն ալ հանել տուաւ :
 Լյոս ընդարձակ ու հիանալի գը-
 րուածքին կատարելութիւնները շատ
 են . նախ և առաջ մատենագիրը ա-
 զուր կարգաւ մը բաժնած է արձան-
 ները՝ այլևայլ նիւթերու վրայ առնե-
 լով . բայց գրքին իրական գեղեցկու-
 թիւններուն գալով Սիսգոնդի այս հին
 արձաններուն վրայ ամենեւին իր երեւա-
 կայութեամբ բան չըսեր , հապա իրեն
 մտածութիւնները բոլոր հիմնուած են
 հին գրուածքներու ու աւանդութեանց
 վրայ , ըսածները յայտնի նմանութիւն-
 ներէ հանելով . այնպէս ուղիղ և ճիշդ
 կը խօսի անոնց վրայ , որ կարծես թէ
 այն ժամանակներու մարդ է : Լյոդ
 գործքը ուրիշ մեծ յատկութիւն մըն ալ
 ունի , որ Սիսգոնդիի մասնաւոր սեփա-
 կան է . անանկ պայծառ կերպով գրուած
 է , որ ամէն կարգի անձինք կրնան ըմ-
 բռնել ու հարկաւոր տեղեկութիւն-
 ներ առնել հնոց գեղարուեստից վրայ՝
 միտքը զարգացընելու համար . բայց
 միանգամայն այնպիսի վայելուչ ոճ մը
 ունի , որ սիրով ու ախորժով կարդացը-
 նել կու տայ մարդուն . դարձեալ նիւ-
 թէն դուրս չելէր , որ շատ դժուարին
 պարտք մըն է մատենագիրներուն շա-
 տին համար : Լըաջին հատորը միայն
 իր հօրը կենդանութեան ատենը կրցաւ
 տպել . վերջը 1784ին երկրորդ հատորը
 հրատարակեց ու ետեւէ ետեւ մէկալ
 հատորներն ալ : Լյոս գրուածքը շատ
 մեծ տպաւորութիւն ըրաւ ու Խտալա-
 ցոց մէջ մեծ շարժմունք մը ելաւ . ամէն
 կողմանէ գովեստներ կը գրուէին իրեն ,
 ու նոյն դարուն հրաշալիքներուն մէկը
 կը սեպէին զՍիսգոնդի : Լյոս համար-
 մունքը շուտով ուրիշ ազգերն ալ ստա-
 ցան իրեն վրայ . և այնչափ աւելի զար-
 մանալի կը սեպուէր , որ այսպիսի ամ-
 բաւ հմտութեամբ գործք մը գրելու ա-
 տեն՝ մէկ կողմանէ ուրիշ հնագիտական
 գրուածքներ ալ կը հանէր , որ թէպէտ
 աւելի պզտիկ , բայց նոյնպէս գեղեցիկ

ու նոր ծանօթութիւններ կու տային :

Սկիսկիւնեանց տան դամբանարանը գտնուեցաւ 1780 տարւոյն մայիսի 23^{ին}. և Ս իսգոնդի ասոր վրայ աղուոր տե- տրակ մը հանեց : 1787^{ին} առանձնականի մը ճոխ հաւաքմանը հնութիւններուն վրայ ալ տեղեկութիւններ գրեց՝ նոյն մարդուն աղաչանօքը : 1792^{ին} Պորկէզէ իշխանը՝ իր մէկ ընդարձակ կալուածը փորել տուաւ , յուսալով որ գեղեցիկ բաներ դուրս պիտի ելլեն : Պարապ չելաւ յոյսը , ու հողին տակէն հին Վաբիոն քաղաքն ելաւ . Ս իսգոնդի առիթը չփախուց ու քննութիւններ ընելով շատ գեղեցիկ տեղեկութիւն- ներ տուաւ այս քաղաքիս վրայօք . ինքը այդ աւերակներէն հանեց ցուցուց՝ որ այս քաղաքը Մտոնինոս Պիոս ու Սո- մոտոս կայսերաց ժամանակը շատ բազ- մամարդ էր , աղուոր շէնքեր ունէր , փա- ռաւոր թէատրոններ , տաճարներ , կա- մարակապ ճեմելիքներ , ջրադարձներ , պղնձէ ու մարմարինէ արձաններ , և վերջապէս թէ ծաղկեալ հին քաղա- քի մը ամէն զարդերն ունէր : Ստ- զունք Ս իսգոնդեայ ուրիշ այս տեսակ բաղմաթիւ պղտիկ գրուածքները , ո- ռոնց ամենքն ալ մասնաւոր մեծ հանձա- ըի մը ծնունդներ են : Մտոնցմով և մա- նաւանդ Մոսէոն Բիոյ-Գլէմիդիոյ գը- ռուածքովը ստացաւ այն մեծ համար- մունքը , որ ամէն երկրի գիտուններն իր կարծիքները կ'ուզէին իմանալ , և իր հաստատած բաներն ու լուծած խնդիր- ները իբրև պատգամ կ'առնուէին :

Մայց երբոր գիտութիւններն ու գեղ- արուեստք խաղաղութեան հովանւոյն տակ կը ծաղկէին Ստալիոյ մէջ , յան- կարծակի այն ահաւոր Յեղափոխու- թիւնը ելաւ Վաղղիա : Հռոմ ալ շար- ժեցաւ ու ապստամբութեան ոգին քա- ղաքայիքը ոտք հանեց . այդ խռովու- թիւնը սրբազան քահանայատէտը աք- սորել տուաւ , ու քաղաքին կառավարու- թիւնը հասարակապետութի փոխուե- ցաւ : Ս իսգոնդի տեսնելով բռնութիւնը՝ ժամանակին յարմարիլ ուզեց . ժողո- վուրդը զինքը հիւպատոս դրաւ , բայց

Ս իսգոնդի իր արդարախոհութիւնը , խո- հեմութեամբն ու հաստատ բնաւորու- թեամբը՝ իւրաքանչիւր կողմնակցութե- մարդիկներէն համարմունք ստացաւ : Հռոմէական հասարակապետութիւնը շուտով մարեցաւ . և յաղթականն՝ Վա- բոլէոն իր հայրենիքը դառնալու ատեն՝ Հռոմայ գեղարուեստից ազնիւ գանձե- ըր ուզեց Սարիզ փոխադրել : Ս իսգոն- դի որովհետև չէր կրնար ասոնցմէ բաժնուիլ , անոնց հետ մէկտեղ այն մայրաքաղաքը գնաց : 1799^{ին} էր որ հոն հասաւ , ու մեծ ընդունելութիւն գը- տաւ . քիչ ատենէն ետքը՝ հնութեանց Սուէտինն վերակացու դրուեցաւ , և այս բանիս վրայ Վաղղիոյ գիտունները շատ ուրախացան : Հոն Վեղարուես- տից , ետքն ալ Վեղեցիկ դպրութեանց Ղեմարանին՝ անդամ ընտրուեցաւ :

Շատ հնագիտական բաներ գրեց Սարիզ . թողունք մուսէոնին վրայ գրա- ծը՝ օրինակի համար Սղէոմենէս ա- նունով յոյն արձանագործներուն վրայ ճառ մը հանեց , Սգիպտոսի հին Տեն- տիրիս քաղաքէն բերուած երկու զոգիակոսներուն բացատրութիւն մը . նոյնպէս Վասիլիէէն Սէն-Սիլու բե- ռուած եգիպտական պաղալթէ արձա- նին վրայ տեղեկութիւն մը , և ուրիշ շատ մանր մունք գրուածքներ : Մայց այս ատեններս Վաբոլէոն ուրիշ մեծ գործք մը յանձնեց իրեն , որուն ծախ- քը հասարակաց գանձէն պիտի տրուէր . Ս իսգոնդի ամբողջ չորս տարի անցուց այս փառաւոր գրուածքին վրայ , որ Պապիէրագրուիտն Յունական և Հռոմէա- կան կ'ըսուի , այսինքն հին ատենի ե- ըւելագոյն մարդկանց ստոյգ պատկեր- ներուն հաւաքումը : Սղէկ գիտէր Ս իս- գոնդի որ այդ անխօս պատկերները ինչ գեղեցիկ բաներ կը սորվեցընեն քաջ հնագիտի մը . իւրաքանչիւր մար- դու կերպարանքին վրայ՝ նոյն անձին բնաւորութեանը մէջ կը թափանցէ գի- տունը ու ինչուան անոր կիրքերը կ'ի- մանայ . անոր համար այսպիսի պատ-

1 Գլ. Académie des Inscriptions et des Bel- les lettres.

կերները պատմութեան մաս մըն են .
 Ս իսգոնդի այս կերպով կը քննէր զա-
 նոնք , որով մեծ պատիւ ըրաւ Վաղ-
 ղիոյ : Երբոր Յունական Պատկերա-
 գրութիւնը լմնցաւ , որ կայսեր ընծայ-
 ուած էր ու շատ սքանչելի տպագրու-
 թք տպուեցաւ , Եննիոս ըստ սովորու-
 թեան Վաբդոնի օրինակ մը տարաւ :
 Վայսրը շատ հաճեցաւ , մեծ գովեստ-
 ներ տուաւ իրեն , ու ճոխ վարձատրու-
 թիւն մը ըրաւ . ետքը դարձաւ ըսաւ
 իրեն . “ Եւր տպագրութիւնը բոլորու-
 վին ինձի կ'ուզեմ առնել . ուստի նշանէ
 տուր ինձի որոնց որ կ'ուզես այս գը-
 ըուածքէն օրինակ մը տալ , կամ որոնք
 որ արժանի կը սեպես այս ընծային ” :
 Ս իսգոնդի թէպէտ շատ ամբօցաւ այս
 բանին վրայ , բայց խոստացաւ հրամա-
 նը կատարելու : Օարմանալի բան .
 Վաբդոնի պէս կայսր մը պատիւ սե-
 պեց իրեն որ ինքը իր ձեռքովը գրէին օ-
 րինակները խաւրէ :

Սոստանդնուպոլսոյ Սորտ Սլճին ա-
 նունով անգղիական դեսպանը 1815ին
 փառաւոր ու յարգի հնութիւններ խաւ-
 րեց Սոնտրա , որոնք Սթեքէն ու Յու-
 նաստանի ուրիշ ծաղկեալ քաղաքներէն
 ժողվուած էին : Եսոնք տերութեան
 ծախքովը հասարակաց համար պիտի
 քնուէին . գինը կտրելուն վրայ շատ
 անգղիացի գիտուններու հարցուցին ,
 բայց ասոնք ամենքն ալ չկրցան միա-
 բանիլ իրարու հետ : Ս երջապէս Սոր-
 հըրդարանը Ս իսգոնդին կանչել տը-
 ւաւ Ռարիզէն , որ գայ ասոնց գինն
 որոշէ՝ հնութեանց յարգին նայելով :
 Ս իսգոնդի եկաւ փորձով տեսաւ որ շատ
 ազնիւ հնութիւններ էին , ու ըսաւ որ
 35,000 կինէէն պակաս չտրուիր ասոնց .
 և մէկէն նոյն գինը վճարեցին դեսպա-
 նին . Ս իսգոնդեայ այս հաւաքման վրայ
 գրածներն ալ մէկէն բոլոր Սլւրոպա
 տարածուեցան՝ գաղղիարէն , անգղիա-
 րէն ու գերմաներէն լեզուով :

Սոնտրայէն գարձաւ Ռարիզ . բայց
 այս աստիճանի փառքի հասած ատենը ,
 երբոր իր առաքինի ամուսնոյն հետ
 լաւ կապուած կ'ուրախանար , ու իրեն

երկու տղոցը վրայ կը գուրգուրար , որ իր
 ճամբուն մէջ առաջ կ'երթային , մէկ
 կողմանէ ալ երբոր իր Հուովմեական
 Պատկերագրութիւնը փառաւոր տպա-
 գրութեամբ կը տպուէր , մահը վրայ
 հասաւ և այդպիսի հարկաւոր ու ան-
 գին կեանք մը 67 տարուան վերուց
 միզարգելութեամբ 1818 տարւոյն փե-
 տրուարի 7ին : Ետ մեծ յուղարկա-
 ւորութիւն եղաւ . խել մը ազնուական
 անձինք ներկայ ըլլալէն զատ՝ երկու ձե-
 մարաններուն բոլոր անդամները եկեր
 էին , որոնցմէ երկու հոգի մէյմէկ դամ-
 բանական ճառեր կարդացին այդ յու-
 ղարկաւորութե ատեն : — Ս իսգոնդեայ
 բարուց վրայ գալով իրեն բարոյական
 պարտքերը լաւ կը կատարէր . և իր մեծ
 կատարելութիւններէն մէկը՝ համես-
 տութիւնն էր , ինչպէս որ վերն ալ յի-
 շատակեցինք , անանկ որ ոչ գրուածքնե-
 րուն մէջ պզտիկ հետք մը կայ ամբար-
 տաւանութեան կամ իր իմաստութիւնը
 ծախելու , ոչ խօսուածքի մէջ ցուցու-
 ցած է երբէք , և ամենեւին ալ չէր ա-
 խորժեր որ դիմացը իրեն գովեստ խօ-
 սին . ընկերութեան յարմար շատ ա-
 նուշ կենակցութիւն մը ունէր . ինչ
 աստիճանի մարդ որ կ'երթար իրեն ,
 ամենայն սիրով ու անկեղծ պարզու-
 թեամբ մը կ'ընդունէր , և ամէն գացող
 ները՝ սրտերնին գոհ ու շատ բան սոր-
 ված դուրս կ'ելլէին : Նմարիտ հան-
 ճարի մը մեծ նշաններ են բարուց այս
 գերազանց յատկութիւնները :

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Սորք Հրեշտակ (Սանդ Անձիոյ) ըստած
 դիւանն ու կամորդը ՚ի Հոպմ :

Ի՞նչ ծածուկ զգացմունք է արդեօք ,
 որ աշխարհքիս ամենէն հին ժամանակ-
 ներէն սկսեալ ինչուան հիմա միշտ
 գրգիռ տուած է մարդուս սրտին՝ աճիւ-
 նացեալ ոսկերաց համար ալ ճարտարա-
 պետութիւնը յոգնեցընել և գեղեցիկ
 ու փառաւոր բնակարաններ շինել :